

NATIONAL

CENTENAIRE DU GENOCIDE



DES ROSIERS ET DES ARBRES POUR LA MEMOIRE

Dans le cadre des actions de la CBAF pour la commémoration du Centenaire du génocide des Arméniens, les plantations de rosiers et d'arbres, accompagnés d'une plaque « En hommage aux femmes arméniennes victimes du génocide de 1915, à celles qui ont disparu, à celles qui ont survécu et transmis la vie et la mémoire » ont commencé en mars dernier.

Le 7 mars 2015 et à la veille de la journée internationale des droits de la femme, la Section Bagneux **Cachan** a été la première à réaliser le projet national. En présence de Madame Hélène de Comarmont, Première Adjointe représentant Monsieur Le Bouillonec, et de nombreux élus, des équipes municipales de la ville, du Conseil d'Administration de la Croix Bleue, de ses membres, Arméniens et non Arméniens, Maral Karaoghlanian, présidente de la section, a pris la parole, laissant transparaître l'émotion intense de ce moment. Madame de Comarmont a rappelé dans son très beau discours ces femmes arméniennes qui, dès les années 1920 ont fondé la section, qui ont sans relâche travaillé pour soutenir les familles échappées à la tragédie et ont œuvré pour maintenir l'identité arménienne. Après quelques pelletées de terre et distribution de roses, un verre d'amitié a été partagé.



Le 8 mars, Place du Canada à **Paris**, tout près de la statue de Komitas, 100 rosiers et une plaque d'hommage étaient inaugurés par Madame Hidalgo, Maire de Paris, et Béatrice Ananian, Présidente de la CBAF, en présence de Monsieur Tchitétchian, Ambassadeur d'Arménie, de nombreuses personnalités, de présidents d'associations et d'un public venu nombreux. La cérémonie dédiée aux femmes victimes du génocide s'inscrivait aussi dans le cadre de la

Journée Internationale des Droits des Femmes, lui donnant un caractère particulier que les discours prononcés ont mis en évidence. L'émotion a marqué cet événement national et solennel, dont la Croix Bleue est particulièrement fière, ainsi que la volonté des femmes d'aujourd'hui de poursuivre l'œuvre de transmission initiée par leurs aïeules.



Le 8 mars encore, mais cette fois à **Valence**, un arbre et une plaque ont été inaugurés par Monsieur Nicolas Daragon, maire de Valence, Madame Marlène Mourier, maire de Bourg les Valence, Monsieur Pierre Jean Veyret, Vice-président du Conseil Général, Monsieur Patrick Labaune, député de la Drôme. Des conseillers municipaux des deux villes étaient également présents, ainsi que des représentants d'associations et un public nombreux. Arbre et plaque ont été bénis par des religieux des quatre églises au cours de la cérémonie.



Le 21 mars, c'est à **Marseille** que s'est déroulée la même cérémonie d'inauguration. Un parterre d'amandiers et de grenadiers entoure désormais le mémorial du génocide, et une magnifique stèle porte la même inscription en hommage aux femmes victimes du génocide. Après les discours de Madame Valérie Boyer, Députée-Maire des 11^e et 12^e arrondissements de Marseille, Monsieur Madame Béatrice Ananian, Présidente de la Croix Bleue et Monsieur Samuel Lalayan, Vice-Consul d'Arménie, les arbres et la stèle ont été bénis par les représentants des églises.



Enfin, le 28 mars, **Alfortville** inaugurerait aussi un chêne et une plaque. Après la traditionnelle bénédiction, Monsieur Luc Carvounas, Sénateur-Maire d'Alfortville et Madame Maro Kabayan, présidente de la section Helen Puzant d'Alfortville ont pris la parole devant un public nombreux. Des membres du Conseil Municipal et des représentants d'associations étaient présents, ainsi qu'une chorale d'enfants de l'Eglise Apostolique et les Scouts Homenetmen.





LA RONDE DES FEMMES POUR LA JUSTICE ET LA VERITE

Depuis le 8 mars et jusqu'au 26 avril, tous les dimanches de 19h15 à 20h15, à l'initiative de la Croix Bleue, des femmes se réunissent place Michelet (près de Beaubourg) à Paris, pour se souvenir et revendiquer. Autour de bougies au sol, elles forment une ronde et tournent avec des pancartes réclamant la vérité sur leurs aïeules disparues en 1915. Une action symbolique qui interpelle les passants à qui sont distribués des tracts pour les informer du sort réservé aux femmes lors du génocide, ainsi que des informations sur l'histoire du génocide lui-même.



LA CROIX BLEUE ET LA VENTE AUX ENCHERES DE L'UMAF

Le samedi 7 mars, à l'Hôtel Drouot de Paris, dans une atmosphère chaleureuse et émouvante, s'est déroulée la vente aux enchères organisée par l'UMAF au profit de l'aide médicale aux populations martyrisées : Arméniens de Syrie, Chrétiens et Yézidis d'Irak. La Croix Bleue s'est associée à cette œuvre caritative en demandant à de nombreux artistes d'offrir une œuvre, ou à des donateurs de céder un objet de valeur, qui ont été exposés puis mis en vente. Un bel exemple de collaboration dont les bénéficiaires iront soulager ceux qui subissent les douloureuses conséquences de la guerre.

SECTIONS

Arnouville

Repas du Mitchink

En chemin vers Pâques...

Comme son nom l'indique, la **Mi-Carême** se situe à mi-chemin du Carême, période de jeûne dont la durée est fixée à quarante jours avant la célébration de Pâques.

C'était donc jour de fête en ce mercredi 11 mars 2015... C'était la mi-carême... C'était la pause, jour de répit et d'espérance, dans la montée vers Pâques.

Le Révérend Père Racho Hovanessian nous a fait l'honneur de sa présence. Après la prière et, bien sûr, un « Bon appétit » tout le monde a pu se régaler avec le buffet végétarien que nous avons préparé.

La soirée s'est fort bien déroulée, dans une ambiance conviviale. Elle s'est poursuivie avec une petite tombola et une heureuse gagnante ! Au final, cette fête a ravi toutes les personnes présentes.

Encore un très grand merci à tous ceux qui sont venus et vivement l'année prochaine.

En attendant... « Joyeuses Pâques ! »



Alfortville

Repas du Mitchink au profit de l'Ecole Saint Mesrob – Kévork Arabian

Le 22 mars, la section d'Alfortville réunissait à la MCA plus de 100 personnes pour la traditionnelle fête du Mitchink (Mi-Carême). De délicieux plats végétariens avaient été confectionnés par les khatchouies, que les convives ont pu déguster avec plaisir. Les jeunes filles et un tout jeune homme de l'atelier de danses de la MCA ont fait une belle prestation en exécutant quelques chorégraphies, égayant ainsi un après-midi très convivial, dont les bénéfices seront versés à l'Ecole Saint Mesrob – Kévork Arabian en construction. Un grand merci à toutes celles qui ont organisé l'après-midi et aux généreux donateurs.



Bagneux Cachan Banlieue Sud

Repas annuel de la section

Le repas annuel de la section a eu lieu cette année le 15 février 2015 à Cachan, dans la salle Grange Gallieni. Cette manifestation est réalisée chaque année en faveur des enfants défavorisés qui pourront, grâce aux fonds recueillis, partir en vacances au mois d'août dans le centre de vacances de la CBAF de Bellefontaine (Jura). 120 convives ont pu déguster les mets préparés par les membres de la section dans

une ambiance chaleureuse, conviviale et très animée. Une tombola a été tirée par un très jeune convive. Les membres de la section se réjouissent de ce succès.



Vienne

Journée du 8 mars

C'est avec beaucoup de plaisir que les "khatchouies" de Vienne avaient préparé ce jour là un buffet bien garni et attendaient leurs invités de pied ferme. Tout le monde avait mis la main à la pâte, et les tables regorgeaient de nourritures alléchantes comme à l'accoutumée.

La journée s'annonçait ensoleillée et nous avons eu le plaisir de constater la présence d'amis fidèles à nos rendez-vous, ainsi que beaucoup de nouvelles personnes. Après le discours de bienvenue de notre présidente, c'est dans un joyeux brouhaha que les participants ont commencé leur repas et que nos membres ont servi efficacement les personnes âgées et handicapées à leur table, tandis que d'autres approvisionnaient en mets les plats qui se vidaient rapidement.

Après le repas, nous avons eu le plaisir de voir arriver d'autres personnes venues assister à la seconde partie de notre programme : la diffusion du film NOTRE ATLANTIDE. Un débat intéressant s'en est suivi avec le réalisateur Monsieur Sukyassian, en direct d'Arménie via internet, qui a répondu aux questions du public, la traduction étant assurée par Mademoiselle Ani Annikian.

Cette journée de la femme s'est terminée dans une ambiance conviviale et nous avons été chaleureusement remerciées, tant pour notre accueil que pour la réalisation de notre buffet varié. C'est avec plaisir que nous pensons la renouveler l'an prochain.



Valence

Repas du Mitchink

Dimanche 15 mars après midi, dans les locaux de la MCA, plus d'une centaine de femmes étaient réunies pour le repas de Mitchink préparé par nos khatchouies. Cette tradition marque le milieu du Carême. Nous avons mis à l'honneur, ce jour là, deux futures mariées, ex-élèves de notre école. Une journée agréable et conviviale.



Visite de l'Amicale de Malatia

Comme chaque année, l'Amicale de Malatia a visité l'école de la Croix Bleue, le mercredi 18 mars, pour faire un don à nos enfants. Un après-midi agréable au cours duquel les enfants ont chanté et récité des poèmes. Un grand merci aux Malatiatsi !



HOM

CENTENAIRE DU GENOCIDE A NEW YORK EN MARS



ՀԱՅ ՕԳՆՈՒԹԵԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ
ARMENIAN RELIEF SOCIETY, INC. / CENTRAL EXECUTIVE BOARD
NGO in Consultative Status with UN ECOSOC and in Association with the DPI



Լրատուութիւն

Մարտ 13, 2015

Հայ Օգնութեան Միութիւնը կ'ոգեկոչէ Հայոց Ցեղասպանութեան Հարիւրամեակը՝ Նիւ Եորքի մէջ

«...այնքան արեւն որ ես ողջ եմ, պիտի չարօծեն՝ որ Թուրքիան մաս կազմէ Եւրոպական Միութեան»:
Դոկտ. Էլենի Թէոխարուս, Եւրոպայի Խորհրդարանի անդամ:

Հայ Օգնութեան Միութեան Կեդրոնական վարչութեան նախաձեռնութեամբ եւ համագործակցութեամբ ՀՕՄԻ ԱՄՆ Արեւելեան շրջանի Շրջանային վարչութեան, Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեակին նուիրուած ձեռնարկները մեծ յաջողութեամբ կայացան Նիւ Եորքի քաղաքին մէջ՝ Մարտ 5-7, 2015:

Կազմակերպութեամբ ՀՕՄԻ Կեդրոնական վարչութեան եւ ՄԱԿի մօտ Հայաստանի Հանրապետութեան Ներկայացուցչութեան, Հինգշաբթի, Մարտ 5, 2015ի երեկոյեան, Միացեալ Ազգերու Կազմակերպութեան շէնքին մէջ տեղի ունեցաւ «Ասեղնագործել վերապրելու համար.- Հայ կիներու ձեռարուեստը» խորագրով Հայկական ձեռագործներու ցուցահանդէսի պաշտօնական բացումը:

Սոյն ձեռնարկին ներկայ էին ՄԱԿի մօտ ՀՀ ներկայացուցչութիւնը, ՀՕՄԻ Կեդրոնական վարչութիւնը, ՀՕՄԻ Գանատայի, ԱՄՆ Արեւելեան եւ Արեւմտեան, եւ Հարաւային Ամերիկայի շրջաններուն անդամներ, ինչպէս նաեւ ՄԱԿ-ի եւ Ոչ-Կառավարական Կազմակերպութիւններու ներկայացուցիչներ, Հոգեւոր հայրեր, եւ օտար թէ՛ հայ այլ հիւրեր:

Որպէս ձեռնարկի գլխաւոր հովանաւոր, ցուցահանդէսին բացումը կատարեց ՀՕՄԻ Կեդրոնական վարչութեան ատենապետուհի՝ Վիգի Մարաշլեան:

Իսօք առնելով, Մարաշլեան անդրադարձաւ հայ կնոջ նուիրումին եւ կամքին՝ պահպանելու հայ ընտանիքն ու մշակոյթը, հայոց պատմութեան բոլոր հանգրուաններուն: «Այս ցուցահանդէսին նպատակն է ներկայացնել հայ կնոջ դերը որպէս վերապրող, զօրաւոր եւ կամքի տէր անձ, որ ներկայ պատմութեան մէջ իր յատուկ տեղը կը գրաւէ: Այս հրաշալի իքական ուժը ծնունդ առաւ ճնշուած ժողովուրդի դաժան պայմաններուն ընդմէջէն, երբ հայ կինը ապաստան գտաւ «Նոր Աշխարհէն» ներս եւ գաղթականի հանգամանքէն դուրս ելլելով, կարողացաւ աշխատանք գտնել եւ դառնալ ինքնաբաւ», ըսաւ Մարաշլեան:

ՄԱԿի մօտ ՀՀ Մշտական Ներկայացուցիչ, Դեսպան՝ Ջոհրայ Մնացականեան իր խօսքին մէջ անդրադարձաւ ցուցահանդէսին իրայատկութեան նշելով, թէ ան իբրեւ «խորհրդանիշ եւ իրականութիւն» կը ներկայացնէ ցեղասպանութենէն վերապրած կանանց պատմութիւնը: Մնացականեան նաեւ նշեց, թէ հայ կինը, ապաստան գտնելով օտար ափերու վրայ, կարողացաւ ուժը գտնել վերակառուցելու իր կեանքը: Խօսքին ասարտին, Դեսպանը բարձր գնահատեց ՀՕՄի ներդրումն ու գործակցութիւնը այս ձեռնարկին յաջողութեան համար եւ նշեց, թէ հայ ժողովուրդը իր կամքով է, որ կարողացեր է հայկական դրօշը բարձրացնել ՄԱԿէն ներս:

Հայկական ձեռագործները կը ցուցադրուին ՄԱԿէն ներս երբ հազարաւոր ներկայացուցիչներ, աշխարհի զանազան երկիրներէ, կը գտնուին Նիւ Եորք մասնակցելու համար ՄԱԿի Կանանց Իրավիճակի 59րդ Յանձնաժողովի նիստերուն: Այս յատուկ ցուցահանդէսը կը միտի փաստելու հայ կնոջ վերապրումի եւ հզօրացման կամքը՝ հետ-ցեղասպանութեան տարիներէն մինչեւ օրս:

Երեկոյին իր մասնակցութիւնը բերաւ նաեւ ջութակահար՝ Տիաննա Վասիլյան, որուն գեղեցիկ երաժշտութիւնը բարձր գնահատուեցաւ ներկաներուն կողմէ: Ձեռնարկի հիւրասիրութիւնը եղաւ հայկական *Ալ Մայաս* ճաշարանի նուիրատուութեամբ:

Յուցադրուած իրերը յատկացուեցան Ամերիկայի Հայկական Թանգարանին (Ուոթըրթաուն, Մասաչուսէթ) եւ ՀՕՄի ԱՄՆ Արեւելեան շրջանի կողմէ: ՀՕՄի Կեդրոնական Վարչութիւնը իր խորին շնորհակալութիւնը կը յայտնէ Ամերիկայի Հայկական Թանգարանի տնօրէնութեան իրենց ջերմ համագործակցութեան համար, ինչպէս նաեւ Տիկին Սիլվան Լինտ-Սինանեանին, որուն ճիգերով կարելի եղաւ ցուցադրել հայկական ձեռագործները:

Հայոց Յեղասպանութեան հարիւրամեակին առթիւ, հայ կնոջ նուիրուած ցուցահանդէսին զխաւոր հովանաւորներն էին՝ Տէր եւ Տիկին Յարութ եւ Վիգի Մարաշլեաններ: Շնորհակալութիւն բոլոր մասնակիցներուն եւ նուիրատուներուն, որոնց սրտափոխ նուիրատուութիւններով եւ աշխատանքով կարելի եղաւ այս ծրագիրը ի գործ դնել եւ համայն աշխարհին ներկայացնել հայ կնոջ իրայատուկ եւ բաձառիկ գործերը:

ՀՕՄ-ի Կեդրոնական Վարչութեան Հայոց Յեղասպանութեան հարիւրամեակի յանձնախումբին ծրագրած ***Վերականգնել ազգութիւն մը.- Հայ կիներու մէկ դարու դիմադրութիւնն ու հզօրացումը*** խորագրով միօրեայ գիտաժողովը, հոժ բազմութեամբ, տեղի ունեցաւ Ուրբաթ, Մարտ 6, 2015ին, Salvation Army-ի սրահին մէջ, մասնակցութեամբ Եւրոպական խորհրդարանի անդամ, ատենապետ *Եւրոմիութիւն-Հայաստան բարեկամութեան խմբաւորման*՝ դոկտ. Էլէնի Թէոխարուսի, Ֆրէզնոյէն՝ Գալիֆորնիոյ նահանգային համալսարանի Հայոց եւ գաղթի պատմութեանց Աագ դասախօս՝ պրոֆ. Իզապէլ Գաբրիէլեան-Չըրչիլի, Armenoid Productions-ի վարիչ տնօրէն՝ Պարէտ Մարոնեանի, Սգաութ Թուֆանգճեան, նկարիչ-լրագրող եւ “*There is Only the Earth: Images from the Armenia Diaspora Project*” գիրքի հեղինակ, եւ Մարիան Մեսրոպեան Մագճրութիի, հեղինակ “*Sacred Justice: The Voices and Legacy of the Armenian Operation Nemesis*” գիրքին:

Խորհրդաժողովի բացումը կատարեց ՀՕՄի Կեդրոնական վարչութենէն՝ Գարոլին Շմաունեան: Յոսնկայա լուծեամբ յարգելէ ետք մեր նահատակներուն յիշատակը, Կեդրոնական վարչութեան

անունով, Շմաունեան բարի գալուստի խօսքը ուղղեց ներկաներուն: Իսկ ՀՕՄԻ Կեդրոնական վարչութենէն՝ հանդիսավառ Փոլին Կեցոյեան ներկայացուց խօսնակները, որմէ ետք իւրաքանչիւր խօսնակ, տարբեր տեսանկիւնէ, ներկայացուց հայ կնոջ դերը յետ-ցեղասպանութեան տարիներուն, ինչպէս նաեւ անոնց դերակատարութիւնը որպէս հայ ընտանիքին հզօր մասնիկը:

Իր խօսքին մէջ, Դոկտ. Թէոխարոս կեդրոնացաւ հայ կանանց հզօրացման թեմային, նշում ընելով Հայոց Յեղասպանութեան տարիներուն եւ մասնաւորապէս անդրադառնալով հայ կնոջ դերակատարութեան՝ Արցախեան պատերազմի օրերուն: Ան բարձր գնատահեց Հայ Օգնութեան Միութեան դերը հայապահպանման աշխատանքներուն ծիրէն ներս եւ նշեց, թէ իրեն համար պատիւ է մասնակցիլ Հայոց Յեղասպանութեան Հարիւրամեակին նուիրուած ձեռնարկներուն: Քաջ տեղեակ ըլլալով հայու արդար իրատունքներու պահանջատիրութենէն, Թէոխարոս նշեց՝ «...այնքան ատեն որ ես ողջ եմ, պիտի չարտօնեմ, որ Թուրքիան մաս կազմէ Եւրոպական Միութեան, բացի եթէ ան դառնայ քաղաքակիրթ երկիր, ընդունի Հայկական Յեղասպանութիւնը եւ հեռանայ Կիպրական հողերէն»:

Դոկտ. Իզապէլ Գաբրիէլեան-Չըրչիլի ներկայացումը կեդրոնացած էր հայկական ձեռագործներուն թեմային վրայ: Նկատի ունենալով, որ նոր սերունդը ծանօթ չէ հայկական ասեղնագործութեան, Չըրչիլ իր ներկայացման ընդմէջէն կարեւորեց հայկական ասեղնագործութիւնը իբրեւ վերապրումի միջոց:

Յուցադրելով աշխարհասփիւռ զանազան հայ համայնքներու խորհրդանշական լուսանկարներ, Թուֆանքճեան շաղկապեց աշխարհի զանազան տարածքերու վրայ ապաստան գտած հայերը: Յեղասպանութեան Որբերը եւ 1915 Կիները վաւերագրական ժապաւէններուն անդրադառնալով եւ բաժիններ ցուցադրելով, Մարոնեան վերարժեւորեց հայ կնոջ դերը Հայոց Յեղասպանութեան տարիներէն մինչեւ օրս:

Մագճըրտի, անդրադարձաւ հայ կնոջ երբեմնի լուր եւ գիտակից աշխատանքին, օրինակ տալով իր մեծ մօր դերակատարութեան, իբրեւ ՀՕՄԻ հիմնադիրներէն մին:

Շաբաթ երեկոյեան, տեղի ունեցաւ ընթրիք եւ մշակութային երեկոյ՝ նուիրուած Հայոց Յեղասպանութեան հարիւրամեակին: Ձեռնակը կազմակերպուած էր ՀՕՄԻ ԱՄՆ Արեւելեան շրջանի Շրջանային Վարչութեան կողմէ, հովանաւորութեամբ՝ Օշական Արք. Չոլոյեանի, Առաջնորդ ԱՄՆ Արեւելեան Թեմի եւ ՀՕՄԻ Կեդրոնական Վարչութեան: Ձեռնարկին ներկայ էին ՄԱԿի մօտ ՀՀեան Մշտական Ներկայացուցիչ՝ Դեսպան Ջոիրապ Մնացականեան, Անուշաւան Արք., Դանիէլեան՝ փոխ Առաջնորդ ԱՄՆ Արեւելեան Թեմի, Հոգեւոր Հայրեր, ՀՕՄԻ Կեդրոնական վարչութեան անդամներն ու հիւրերը, ՀՕՄԻ Գանատայի, Արեւելեան, Արեւմտեան եւ Հարաւային Ամերիկաներու շրջաններէն անդամներ, ինչպէս նաեւ մեծ թիւով ՀՕՄԻ համակիրներ:

Հայ Օգնութեան Միութիւնը այս տարի եւս կը մասնակցի ՄԱԿի Կանանց Իրավիճակի 59րդ Յանձնաժողովի նիստերուն: Հայոց Յեղասպանութեան հարիւրամեակի յիշատակման ձեռնարկներուն ծիրէն ներս, այս առիթով ՀՕՄը կազմակերպեց «Կինը եւ Սփիւռքը՝ Անցեալէն դէպի

Յետ-2015» խորագրով աշխատանիստը, համագործակցելով ՄԱԿԷն ներս Հայաստանի Հանրապետության եւ Կիպրոսի Մնայուն Ներկայացուցչությանց, ինչպէս նաեւ այլ ՈԿԿ-երու հետ:

Աշխատանիստի բացումը կատարեց ՄԱԿի մէջ Կիպրոսի Մշտական Ներկայացուցիչ՝ Դեսպան Նիզոլաս Էմիլիու: Աշխատանիստը վառեց Armenian Weekly թերթի խմբագիր՝ Նանօր Պարսումեան, որ անդրադառնալով իր փորձառութեան իբրեւ Սփիւռքի մէջ ապրող եւ գործող կին, առիթ տուաւ խօսնակներուն ներկայացնելու իրենց տեսակէտը:

Հայ Օգնութեան Միութեան անունով, Սփիւռքի մէջ հայ կնոջ դերակատարութեան մասին անդրադարձաւ՝ Նորա Սիմոնեան: Խօսելով հայ մօր մասին որպէս հայ ընտանիքի ողնասիւնը, Սիմոնեան նշեց որքան հիմնական եղած է ու կը շարունակէ ըլլալ հայ կնոջ դերը սերունդներու հայապահպանման առաքելութեան մէջ՝ զանոնք շաղկապելով հայրենի հողին:

Սոյն աշխատանիստին նաեւ խօսք առին դատախազ Հարիէթ Փալլըս Ճորճ, Հայլանտս Էնտ Այլանտս համալսարանի (Սքոթլանտ) դասախօս՝ Ճիմ ՄագՖրըսըն, ՄԱԿի Կանանց Կազմակերպութենէն՝ Սարա Կամաժ եւ Ափրիկէի Սփիւռքի Կանանց Ցանց կազմակերպութենէն (DAWN)՝ Սէմրա Արէա: Փակման խօսքը կատարեց ՄԱԿի մօտ ՀՀ Մշտական Դեսպան՝ Զոհրապ Մնացականեան: *(Մանրամասնութիւնները յառաջիկային):*

ՀՕՄի Կեդրոնական վարչութեան նախաձեռնութեամբ Հայոց Յեղասպանութեան Հարիւրամեակին նուիրուած չորս օրուան տեւողութեամբ կայացած վերոնշեալ ձեռնարկները Նիւ Եորքի մէջ, կու գան անգամ մը եւս ամրապնդելու հայ կնոջ կամքը եւ ՀՕՄի առաքելութիւնն ու պատգամը՝ որպէս կնոջ հզօրացման եւ հայ ինքնութեան պահպանման քահակիր, Սփիւռքի եւ հայրենիքի մէջ:

**ՀԱՅ ՕԳՆՈՒԹԵԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ
ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ**